

= Իմն ըստ գրոց ՍՏԷ-ի, գղ. Le sabot d'un cheval.

**ՄԱԹ.** 2132, Երես 448, տող 1. Վա-  
լի?

= Պրս. «Վալի» է ծանուցեալ չափ իմն  
կշռութեան... Այս բառ թուրքերէն ասի Օթ-ն  
(Գէորգ): Հ. Արիշան ի Սէս-ան, Երես 373,  
Վալի-յ գրած է փոխանակ իտալականին Occhia  
[= Օգգա] եւ յերես 377 ւ՝ «Վալի» (Նի-ն):  
(Վերջ):



### Մ Ա Ց Ե Ն Ա Խ Օ Ս Ա Կ Ա Ն

ՀԱՅՈՒՆՆ Է. ՎԱՐՊԱՆ, Պատմութիւնս հին հայ տա-  
րազին, Վենետիկ 1924, էջ 80, ԺԶ+442:

Այս գործը Հացունիի գրական աշխատու-  
թիւններուն պատէն է: Կարգալու է տեղեքներու  
ցանկը, ուշագրութեամբ զննելու եւ քննելու է  
այն ամէն պատկերներն ու հին դրամները, զո-  
րոնք ամենամեծ խնամքով եւ բազմաթիւ դժուա-  
րութիւններու յաղթելով միայն կրցեր է քովէ  
քով բերել Հեղինակը, այն աստի կ'իմացուի  
արդէն ըստ բաւականի թէ որչափ լուրջ կեր-  
պով մերձեցած է Հացունի հայտարարին դժուա-  
րին հարցերուն: Հեղինակին ամենամեծ տարա-  
բախտութիւնն եղած է Երոպայի կենդրոնական  
քաղաքներուն՝ ինչպէս Վիեննայի, Պարիսի եւ  
Լոնտոնի մատենադարաններէն օգտուելու բա-  
րոյական անկարելիութիւնը, որով համեմատա-  
կան քննութեան չէ կրցած հարկ եղած չափով  
տեղ տալ գործին մէջ: Հացունի զգացած է ար-  
դէն ծանրապէս այս պակասը, զոր զգալի չընե-  
լու կամ գէթ չափով մը հակակշռելու համար  
մտադրութիւնն մասնաւորապէս ազգային աղ-  
բիւրներուն վրայ կենդրոնացուցած է աշխատե-  
լով զանոնք որչափ կարելի է սպառիչ կերպով  
օգտագործելու: Հացունի այս տեսակէտով լիա-  
պէս շնորհաւորելի է. թէեւ այն ալ ստոյգ է, որ  
հասն է որ զինք երբեմն անճշտութիւններու մղած  
է, բայց այս պարագային նկատելու է նաեւ ազ-  
գային աղբիւրներու ծայր աստիճանի աղքատու-  
թիւնն, երբ խնդիրն զլիաւորաբար հին շրջան-  
ներու մասին է:

Գիրքը երկու գլխաւոր մասերու բաժ-  
նուած է. Պատմութիւն Աշխարհական տա-  
րազի, էջ 1—311 եւ Եկեղեցական տա-  
րազի 311—442: Ընդհանուր տեսութենէ մը  
վերջը՝ ուր զգեստ, տարազ, կօշիկ, մազ, մօրուք  
եւ ուրիշ կարգ մը նոյնազգի բառեր կը բացա-  
տրուին եւ անոնց գործածութեան սովորութիւն-  
ներն իրենց այլ եւ այլ ձեւերով եւ նրբու-  
թիւններով համառօտիւ կը պարզուին, կ'անցնի  
Հեղինակը ուղղակի Ուրարտացոց տարազին,  
16—34 զոր իրաւամբ առաջին շրջան կ'ա-  
նուանէ: Ապա ժամանակագրական կարգաւ նա-  
խապարթեւական 35—56, Պարթեւական 56—  
89, Սասանեան 90—163, Հռովմ-Բիւզան-  
դեան 164—173, Արարական 174 եւ Կիլի-  
կեան շրջաններն իւրաքանչիւրն իր մէջ ուսում-  
նասիրելով կու գայ կը հասնի մինչեւ մեր օրերը՝  
Ուրարտական շրջանէն յիշատակութեան ար-  
ժանի է հոս 6. Պատկեր (էջ 33), ուր կը ներ-  
կայացուի դիցուհի մը եւ անոր առջեւ աղօթողի  
դիքով ծնրագրած կանացի դէմք մը: Երկուքն ալ  
իրենց նուրբ գծերով եւ գեղեցիկ տարազով ցա-  
տուն ապացոյց են ուրարտական բարձր քաղա-  
քակրթութեան եւ զարգացման: Ուրարտալի է, որ  
Հեղինակը այս առթիւ նկատողութեան առած է  
նաեւ Թեսաղեանս եւ Փոիւզակաւան տարազը,  
որուն ինչպէս ծանօթ է, յարեւմտն կը հուշա-  
կուի Հերոդոտոսէն նոյն ժամանակուան հայ տա-  
րազը: Փոիւզականին եւ Ուրարտականին միջեւ  
գէթ որչափ կարելի է տրամագրելի աղբիւրնե-  
րէն դատել, ներքին շատ մեծ աղբիւր մը չկայ՝  
աչբի կը վարնէ միայն զնոտորական սաղաւարտ-  
ներու զարմանալի նմանութիւնը, որ հաւանօրէն  
հասարակաց աղբիւր մը կ'ենթադրէ: Չեմ գի-  
տեր ինչ պատճառի համար գրութեանս մէջ  
միտում կայ Փոիւզականին շատ յման թեսա-  
ղեան տարազին մարական-պարսկական ծագում  
տալ: Յոյն մատենագիրները յունական-պարս-  
կական պատերազմներու վրայ խօսած ժամանակ  
որոշ կերպով կը զանազանն իրարմէ խնդրի  
նիւթ եղող տարազները:

Հեղինակը ծանրապէս սխալած է Հատա-  
կան տարազը բոլորովին զանց առնելով: Որչափ  
որ ալ տակաւին բոլորովին ստոյգ չէ Հատարու  
եւ Հայերու ցեղակցութիւնը — գէթ այս մա-  
սին մասնագէտները տակաւին անմիաբան են —  
սակայն անհերքելի իրողութիւն է թէ Հայերը  
քաղաքակրթօրէն ամենալայն չափով ազդուած  
են Հատերէն եւ Հոողնիի հատերէնի մասին  
ըրած վերջին նշանաւոր գիտերէն վերջը:

լեզուական ազգակցութիւնն եւս անուրա- նայի է:

Ն. ք. ք. 6րդ դարէն մինչեւ Արտաշէսեան հարստութիւն երկարող միջին դարերուն վրայէն թուուցիկ ակնարկով մը կ'անցնի շեղինակը, որ ըստ ինքեան հասկանալի է, թէեւ հոս ալ կա- ռելի էր նկատողութեան առնուլ օր. համար Դարեհի գերի բռնած թագաւորներուն համ- բաւաւոր քանդակը, որոնցմէ մին բացորոշ կեր- պով հայ կ'անուանուի, ինչպէս նաեւ մասնաւոր քննութեան իսկ նիւթ ընել քսենտիոնի իւր Ար- շաւանքին մէջ հայ պատանւոյն տարազին մասին շուրջ թանկագին տեղեկութիւններն եւ ուրիշ քանի մը մանր եւ հեռաւոր ակնարկութիւն- ները, որոնք՝ իմ կարծիքով շեղինակին յոյն աղբիւրէ առած Հոլիսիմեսայ նահատակութիւնը ներկայացընող պատկերին (էջ 201) հայ դաս- ճին տարազին եւ Տանտաղոսի (Պատկ. 8, էջ 38) երկրնագոյն վերնազգեստին հետ ի միասին հե- ուաւոր աղօտ գաղափար կու տան մեզի թէ ինչ- պէս կը զգեստաւորուէր առհասարակ հայ ժո- դովուրդը հնութեան մէջ:

Տիգրանէն սկսելով՝ Հսցունի կը զգայ, որ այլ եւս մթապատ եւ դժուարակոխ երկրի մէջ չէ. քայլերը հաստատուն են եւ մտքին հորիզոնն եւս աւելի պայծառ. բաւական ալ մանրամասն ծանրացած է այս շրջանին վրայ, շեղինակ- կան են մանաւանդ «արքայախոյր»<sup>1</sup>, «թագա- կապ»<sup>2</sup> ի կամ «վարսակալ»<sup>3</sup> ի յօրինուածութեան, ձեւին եւ գործածութեան նկատմամբ տրուած բացատրութիւնները, որոնք ամէն ալ քանդակ- ներու, արձաններու եւ մասնաւորապէս դրամ- ներու համբերատար եւ մանրազնին քննութիւն- ներու արդիւնք են: Բառերու մեկնութեան մէջ նաեւ արդիւնք են: Բառերու մեկնութեան մէջ առհասարակ շատ զգուշաւոր է շեղինակը՝ Նիւթին բերմամբ ստիպուած է բազմաթիւ բա- ուեր մեկնել, լուսաբանել նախ բառաքննութեան ապա առարկայօրէն՝ որոշելով անոնց գործածու- թեան ենթական, ժամանակը, կերպը եւ ուրիշ պարագաները: Այս տեսակէտով ընդհանրապէս խօսելով շեղինակին գնահատելի սրամտու- թիւնը անգին ծառայութիւն մատուցած է թէ թիւնը անգին ծառայութիւն մատուցած է թէ հայ ազգախօսու- թեան եւ պատմութեան:

Մակարայեցոց Ա. Ղըքին թարգմանու- թեան քննադատական արժէքին մասին գրած եւ տակաւին անտիպ քննաճառիս (Dissertation) մէջ քանի անգամ արդէն մտադիր եղած եմ, որ Հայը երբեմն փոխանակ բառական եւ ըստ լմաստին թարգմանելու՝ թոյլ կու տայ իրեն

մեծաներու բնագրին մէջ բառեր եւ ասութիւն- ներ, որոնք չափով մը միայն իմաստին կը հա- մապատասխանեն, իրականին հայ սովորութեան մը արտայայտութիւն են աւելի. Օր. համար Մակարայեցոց «պատառեաց զհանդերձ»<sup>4</sup> Հայը կը թարգմանէ՝ «պատառեաց զօճիս»: Ասոր անդրադարձած է նաեւ Հացունի եւ ասոր հետ ուրիշ շատերու, որոնք ամէն ալ ամենահե- տաբերական նորութիւններ են մեզի համար: Եւս քանի մը օրինակ յառաջ բերելով՝ կը բա- լականանամ. Ոսկերբանի կանանց նկատմամբ գործածած «մերկագլուխ»<sup>1</sup> բառը հայը կը թարգմանէ «թաղաթափ»<sup>2</sup>, ուսկից բնականա- բար կը հետեւի որ «թաղ»-ը հայ կնոջ տարա- զին անբաժին մասը կը կազմէր. Ոսկերբանի «բազուկ» ի հեթանոսաց... յետ որդւոցն վախ- ճանիւր զեղեցիկ զգեցան, հայը կը թարգ- մանէ, սակիտակ զգեցան<sup>3</sup>, որ ուրիշ բազմա- թիւ վկայութիւններու հետ ցայտուն ապացոյց է Հայերուն յուշարկաւորութեան ժամանակ սպի- տակ հագնելուն, ինչպէս ուրիշ հնդեւրոպական ազգերու քով ալ սովորութիւն էր հնութեան մէջ: Ոսկեր. «Այս ծախս, յօնս միակիցս, բիբս խարտեալս, մեղմս, քաղցրահայեացս, ցածունս... այտըն ի ներքոյ միահարթք, երկայնածնօտք, յղկեալք, մարմարածնք, կլափն բոլորակ, ունչքն պարզք (հարթ), կլափն բոլորակ, ունչքն պարզք (հարթ), արտամունքն շրթունքն հասարակ (հաւասար), արտամունքն սպիտակք, ամենեւին զեղեցիկ, բնաւին վայելուչ»<sup>4</sup>: Ընդգծուածները ամէն ալ Հայուն յաւելուածն են: Թէ Հայը մարմնոյ գեղեցկու- թեան նկատմամբ ինչ մտայնութեան կը ծա- թանայէր, ահա այս փոքրիկ հատուածով ինքն իրեն կը պարզուի:

Որչափ կ'երեւայ Հայերուն մաղ կտրելու սովորութիւնը արարական ազգեցութիւն է, ինչ- պէս կը տեսնուի խաչիկ Բ. կաթողիկոսին Սե- բաստիոյ Մետրապոլիտի գրած նամակէն, ուր կ'ըսէ «Հայերը Սարակինոս կ'անուանէք իրենց մաղերը կտրելուն համար»<sup>5</sup>. միայն թէ սխալ է կարծել թէ նախորդ դարերուն ասիկա գոյու- թիւն չուներ ուղ երեւոյթ մըն էր. օրինակ Մա- միկոնեան Արաւազգ պատանւոյն մաղերու գեր- ծումը, զոր Հիւնակն ալ յիշած է: Զարմանալի չէ, որ հայ իշխաններն եւս իրենց մաղերը կը չէ, որ հայ իշխաններն եւս իրենց մաղերը կը հիւսէին, զոր ըստ Հիւնակն մաղերը դիտուն

1 Հացունի, 144:  
2 Ոսկ. Մատթ. Բ, 478. Հացունի, 303:  
3 Հացունի, 135:  
4 Սեղիկ, 203. Հացունի, 200:

շուրջ պտակածե թագադանդուր հաւաքելու վրայ կը կայանար<sup>1</sup> որոնք եւ վարսակալով կը բռնուէին: Օտար ազդեցութեան շնորհիւ՝ երբ մազերը կտրելու սկսան, տակաւ վարսակալն ալ բարձուեցաւ, միեւնոյն բախտին մատնուեցան նաեւ խոյրը, արքայական շրջադրեստը, ծիրանին եւ իշխանական եւ հաւանօրէն նաեւ ժողովօրական կարգ մը զգեստներ: Արշակունիները Պարսիկներէն կ'ազդուէին, որոնցմէ մասամբ կ'սխալուէին, Բագրատունիները՝ Արարացիներէն եւ Ռուբենեանները՝ Յոյներէն գլխաւորաբար Եւրոպացիներէն, որոնց հետ քաղաքականօրէն եւ տնտեսապէս շարունակ շփման մէջ էին: Լեւոն Բ. Հայաստանի վանականներու բողոքին վրայ՝ Լամբրոնացւոյն կը հրամայէ, որ ազգային եկեղեցական տարազին հաւատարիմ մնայ, որուն Սուրբը անկախ եւ համարձակ կը պատասխանէ. «Որպէս հրամայեցէք մեզ՝ մեր առաջին հարցն շաղագ ընթացակիցս լինել, լիք եւ ղուր ձերոցն<sup>2</sup>», այսինքն՝ նախնի թագաւորաց:

Պատմական իրողութիւն է եւ կարելի չէ ուրանալ, թէ օտար ազդեցութիւնը նաեւ հայ տարազի պատմութեան մէջ զերտելիո զեր խաղացած է: Սակայն հոս ալ չափ մը կայ, ուսկից անդին պէտք չէ անցնիլ: Դժբախտաբար Հացունի այս կենդրոնական նշանակութիւն ունեցող հարցին մէջ շատ արմատական ուղղութիւն բռնած է: Քաղաքական ամէն մէկ մեծ շրջանին կամ փոփոխութեան հայ ամէն դասակարգին ալ փոխել կու տայ իր տարազը առանց նկատելու որ օտար ազդեցութիւնը չի կրնար այն աստիճանի զօրաւոր ըլլալ, որ ազգայինը իսպառուսպուռ ջնջէ, վերցընէ. մանաւանդ գիւղացիութիւնը նաեւ այս տեսակէտով արտաքոյ կարգի յամառ է եւ պահպանողական: Այս միակողմանի դժբախտ ուղղութեան հետեւութիւնն այն եղած է, որ ինչ որ ազգային է, ինքնարոյս է եւ ինքնարուն, դժուարին է միասնական պատկերով մը Հեղինակին էջերէն դուրս ցայտեցընել, ամենամեծ մտադրութեան եւ աշխատութեան պէտք կայ ասդին անդին ցիր ու ցան բեկորներն ամփոփելու համար:

Մեծ սխալ է նոյնպէս իւրաքանչիւր ժամանակագրական շրջան ամբողջ նիւթով ինքն իր մէջ սպառելը. գրեքը ասով իր միութենէն եւ պայծառութենէն զգալի կերպով տուժած է: Այս մեթոդով կարելի էր՝ թերեւս լաւագոյն

իսկ էր ընթանալ, երբ յունական, հռոմէական կամ եւրոպական որ եւ է մեծ ազգի մը տարազին վրայ ըլլար խնդիրը, վասն զի ասոնց ամէն շրջանին ալ նիւթը համեմատաբար շատ առատ եւ բազմակողմանի ըլլալուն՝ անոնց վրայ երկարօրէն եւ զանազան տեսակէտներով խօսելու հնարաւորութիւն չի պակսիր: Հայկականը ասոնց հակապատկերն է. ոչ բաւականաչափ քանդակներ եւ պատկերներ ունինք եւ ոչ ալ դրամներ, գրական աղբիւրները կձծիօրէն աղքատ եւ շատ անգամ նաեւ անորոշ. դարեր կան, որոնց նկատմամբ եւ ոչ մի վկայութիւն կամ արձան կը խօսի, դարեր ալ կան, որոնց մէջ տարազի հաղել ինչ ինչ մասերու վրայ կարելի է աղօտ գաղափար մը կազմել, մինչդեռ ուրիշ կարգ մը հարցեր կը մնան անպատասխանի, որոնց թերեւս ցիր ու ցան հետքերու միայն հանդիպինք հետագայ շրջաններու մէջ:

Այս պարագային լաւագոյն էր եւ նպատակայարմար՝ ըստ նիւթի՝ ուրիշ խօքով նիւթերն իրենք իրենց մէջ ժամանակագրօրէն ուսումնասիրել: Ասոնք ի հարկէ դարաշրջաններու բաժանումը իրբեւ այսպիսի կը բարձուի, որ թերեւս ամենցմէ թերութիւն նկատուի, սակայն իրականին լոկ երեւութական է եղածը. վասն զի իւրաքանչիւր նիւթի՝ օր, խոյրի եւ պարբերօտի պատմութիւնը կրկնուիմ է ինքնին իսկ դարաշրջաններու, այն տարբերութեամբ որ ամէն անգամուն նիւթին հայող տեսակէտը միայն նկատողութեան կ'առնուի:

Ջարմանալի է, որ Հացունի գրքին Բ. մասին մէջ աւելի այս մեթոդին հետեւած է: Հոս ընթերցողը տարազի պատմութեան բոլորովին նոր աշխարհ մը կը մտնէ: Ինչպէս որ Քրիստոնէութիւնը կեանքը առ հասարակ արմատուստ վերանորոգող մեծ պատուաստ մըն է հայ բունին վրայ, այսպէս ալ իր հետը բերած զգեստը նոր է Հայուն համար թէ ըստ ծագման եւ ձեւին եւ թէ պատմական զարգացման ներքին յառաջատուութեան: Աղբիւրները համեմատաբար առատ ըլլալուն՝ ընթերցողը աւելի վստահ քան տատամսոտ տրամադրութեամբ պէտք է այս սուրբ երկիրը կոխել, հետեւելով Հեղինակին ամէն տեսակէտով չափուած եւ կշռուած հաստատուն գնացքին, որ իր ամէն մէկ քայլափոխին հմուտ եւ լուրջ մասնագետի մը վայել նորութիւններ միայն կ'ընծայէ:

<sup>1</sup> Հացունի, 114. Հմմտ. Մանդ. 43 եւ Ներսէս Հայրապետի համար Փաստաոսի նկարագրութիւնը:  
<sup>2</sup> Լամբր. թղթ. 230. Հացունի, 241: